

Պարզնական խրագ որդես :

ՎԱՆԴԻԱՑ գեղերուն մէջ մօտերս
այսպիսի դիպուած մը պատահէր է :

Ներ գեղացիի մը որդիքը չափա-
հաս ըլլալով՝ ետևէն կ'իյնան կ'աղա-
ցեն կը պաղատին որ ունեցածը չունե-
ցածը բաժնէ իրենց, ու խօսք կու-
տան որ ինչուան մահը զինքը պահէն
ու աղէկ նային : || Երթապէս հայրեր-
նին խօսք կուտայ որ մտմտայ, ու եր-
կու ամիս ժամանակ կ'ուղէ :

Ա'երթայ շուտ մը սակա ըսուած
թաճիկին բոյներէն մէկը կը գտնէ
նոր հաւելութէն ելած ձագերով, կ'առ-
նէ կը դնէ վանդակի մը մէջ ու պա-
տուհանէն դուրս կը կախէ . կը տես-
նէն որ ան ձագերուն հայրն ու մայրը
անգադար կ'երթան ու կուգան, ի-
րենց կերակուր կը բերեն, քովերնին
կը թաշըտին, պահպանութիւն կ'ը-
նէն, ամէն խնամք կը ցուցընէն :

Իտեն կուգայ, ձագերը այնչափ կը
մեծնան որ կրնան իրենց գլխուն ծա-
րը տեսնել . ուստի գեղացին կը բռնէ
անոնց հայրն ու մայրը, ու ձագե-
րուն տեղը զանոնք կը դնէ վանդակը,
ձագերը կ'արձըկէ : Ձագերն են՝ կը
թռչն կ'երթան, մէյմըն ալ իրենց
ծնողացը քովն ալ չեն հանդիպիր, ա-
նանկ որ հայրն ալ մայրն ալ անօթի
կը մեռնին :

Ին ատենը կը դառնայ գեղացին
կ'ըսէ իրեն տղոցը . “ Հիմա տեսանք
սիրելիք . տեսանք թէ պէտք չէ եղեր
որ հայր մը մայր մը իրենց յոյսը ի-
րենց տղոցը վրայ դնեն . ան թաճիկ-
ներուն ըրածը մեզի խրատպիտի ըլլայ :
” Ալ գիտցէք որ մարդս շատ անգամ
այսպիսի պակասուիներու մէջ ուրիշ
կենդանիներէն ալ աւելի կ'իյնայ , :

Խելացի ծերուն տղաքը իրաւունք
կուտան իրենց հօրն ու մէյմըն ալ ան
պահանջմունքները չեն ըներ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Խնջեսէ սեպտեմբեր ամսուն 41
Պօլսի | ըագիր և Արևելից արձա-
գանգ ըսուած գաղղիարէն լրագրին
մէջ տպուած ըլլալով յետագայ յօ-
դուածը Լոստանդնուպօլսի փողերա-
նոցին հիմկու վիճակին վրայ, ուզե-
ցինք մեր ազգէն գաղղիարէն չգիտ-
ցողներուն ալ նոյնը հաղորդել՝ Պօլ-
սէն մեզի խաւըրուած թարգմանու-
թեամբը՝ որ է այս :

Լոստանդնուպօլսի Փողերանոցը :

ՎԱՆԻ մը ամիս է՝ մահը յափշտա-
կեց տարաժամ Տաճկաստանէն փո-
ղերանոցի ոստիկանը Ացնուազարմ
Յակոբ չէլէպին Տիւզեան, որուն
հմտութիւնքը և գործունեայ կամքը
որով մարդս մեծ կ'ըլլայ, սաստիկ
մեղքընալ կուտան աւելի երկար չկըր-
նալուն ապրիլ՝ որ գեռ կրնար թե
թիկունք ըլլալ Աուլդան Կպտիւլ
ՈՌէմիտ արքային յառաջադիմութե-
խորհրդոցը :

Լոստանդնուպօլսի փողերանոցը
Չէլէպիին մեծ մտադրութեան և
շատ յոգնած գործքը ըլլալուն, մեզի
կ'երեի որ հիմայ անոր մէկ մանրա-
մասն նկարագրութիւնը՝ իր անուա-
նը պատիւ մը կ'ըլլայ, որ իր ողջու-
թեանը իր պարկեշտութիւնը չէր նե-
րեր մեզի ընելու :

Արևելքը երկիր մըն է՝ որ քաղա-
քականութեան ծամբան գեռ նոր
սկսած է ելլելու . որով կը հասկըցուի՝
թէ նոր մտածմունքները ինչ դժուա-
րութիւններ պիտի քաշեն՝ ազգին
քաղմադարեան նախապաշարմանցը
մէջ առաջ երթալու : Դրամոց նորո-
գութիւնն ալ հարկաւ արգելք պիտի
կրէր մէկալ նորութեանց պէս, որ մէ-
կուն մէկալին շահին դէմ կ'երեին,